

Ս. ՅԱՎՈՒԻ ՆԵՐՍԷՆ

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ Ս. ՅԱՎՈՒԲ

ՍԻՌՆԻ 1927 ՄԻՐԳ ԹԻՒԻՆ ԻՔՂ ԲԱՅԱՐԱՐԱԾ ԷԼԻՆՔ ԱՅՈ ՉԱՐԱՆՈՐ ՀԱՍՏԱՏՈՒԹԵԱՆ ՄՄԱՏՆԱՉԱՐԱՆԻՆ ՆՈՒՅՈՎՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐԻՎԱԳՐՈՒՄԱՆ ԱՎԵՐՔ, Ե ԼՅԱՅ ԺՈՂՈՎՈՐԳՐԻՆ ՈՆՉԱՊՐՈՒԹԻՒՆԸ ՆՐԱՒԻՐԱԾ ԷԼԻՆՔ ԻՄԱՆԱՆԱՐԱՊԷՆ ՍԱ ԿԵՄԻՆ ԳՐԱՅ ԲԷ Ս. ՅԱԿՈՐԱՅ ՄՄԱՏՆԱՉԱՐԱՆԸ ԱՄԼՆԷՆ ԱՊԱՆՈՎ ԿԵՂԲՈՆ ԻՐՆԵ ԼՅԱՅ ԻՄՈՒԲԻՆ Ե ԼՅԱՅ ՄՄԱՏՈՒՅԻՆ ԱՅՐԱՉԱՆ ԱՐԳԻՆՔՆԵՐԸ ԳՎՆՈՎԱՆԵԼՈՒ Ե ՕԳՄԱԿԱՐԱՎԷՆ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԳԱՆՈՆՔ. ԻՐՐԵ ԱՊՐԻՐ ԿՈՐԱՊՏԻՆ ՈՍՏՈՒՄՆԱԻՐՈՒԹԵԱՆՆԵՅ:

Այսօր անդամ մըն ալ կը կրկնենք մեր կոչը և կը խնդրենք որ հին Չեռագրերնք, հին և նոր տղազիր գիրքերնք ունեցողներ, թերթերու և հանդէպներու հաւաքածոյ պահողներ, ինչպէս նաև հեղինակներ և հրատարակիչներ բաժին մը ունենան մեր Մատենադարանի նոսրացման գործին մէջ:

Մեր կոչին հետ հրատարակած էինք նաև նուիրատուներու ընդարձակ ցանկ մը, որուն վրայ այս անգամ կ'աւելցնենք հետեւեալ մատենական նուերները:

1. Գեր. Միքայէլ Եպո. Աղաւնուտի՝ Etudes, Revue Catholique d'Interet Général-ի 1924 տարուան հաւաքածան:
2. Գեր. Մատթէոս Եպո. Գայրցճեան՝ վեց հատար այլեայլ հայերէն գիրքեր:
3. Արժ. Եփրեմ Վրզ. Պէղերճեան՝ 115 հատար այլեայլ հայերէն գործեր, որոնց մէջ կայ Բագրատունիի Ջաղացկոյցը, Ոսկերեանի Մատթէոսի Աւետարանին և Պօղոսի Թղթոն մեկնութիւնը, Օգոստինոսի Յաղագս Բաղարին Առաւմտոյ, Մատենադարութիւնք Իտալիայոյ, Համապատմ, Յուշիկ, և այլն:
4. Գեր. Արաւաւազ Ծ. Վրզ. Սիւրմեան՝ իր Տարիներէն շոր հատար:
5. Թ. Փարլաբեան՝ Երկիմ, Մեկիր և Խորհուրդ:
6. Կերեղ Իրայեան՝ Ծով-Կեղևիկ:
7. Լեոն Զիյինկիրեան, Տրթ. Թ. Քաղարեան, Լ. Տ. Եղիանեան, Կարապետ Անդրեանեան և Ս. Փրկչի Միտարան Իտալի Երուսաղէմէան՝ այլեայլ հայերէն գիրքեր նուիրած են, որոնց ամէնուն ալ խորին շնորհակալութիւններ:

ԺԱՌԱՆԳԱՌՈՒԹՅՈՒՆ ՊԱՏՈՒԱՍԷ

Երուսաղէմ քաղաքի մէջ Աշնան Typhoid մը երեան կուգայ առհասարակ յարգումը զիս չէ ճշդութեամբ այս հիւանդութեան, թէ և կը կարծուի որ կոյուզիներէ պարարտող բանջարանոցներու կանաչեղէններն ըլլան պատճառը: Վերջապէս այս տարի՝ Պաղատինի Թիւրքական Վարչութիւնը այդ հիւանդութեան առաջըք առնելու համար հրահանգ ստաւ ժողովուրդին որպէս զի պատուաստօւնի ներարկումով շարաստուստեղներուն տուրգանք սանձանելը: Այդ պատճառաւ Սրբոց Յա-

կրեանց Միտարանութեան անդամներ և ժառանգաւորաց Վարժարանի բոլոր աշակերտներ և Ընծայարանի Մարկաւապունք կրկնակի պատուաստուեցան Կիւրսեմերի մէջ:

Ամէն ժարգ հազիւ շուշ առած էր, և ահա Թիւրքական Վարչութիւնը նոր յայտարարութեամբ ժողովուրդը հրաւիրեց պատուաստուելու Մաղկարախի (Small-Pox) զէմ: Այս վերջինը Հայէպէն բերած է համարող մը, և մարակուսը խափանելու համար տրուեցաւ պատուաստում պաշտանական հրահանգը:

Շնորհիւ ձեռք առնուած նախազգուշական միջոցներուն՝ երկու հիւանդութիւններն ալ անհետացան:

Գոհութեամբ կ'արձանագրենք թէ Պաղատինի Վաստապարութեան Առողջապահական Վարչութիւնը երկրին ամէնէն լաւ կ'արակերպուած հաստատութիւններէն մէկն է:

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆԻ ՊԱՋԱՐԸ

Լ. Բ. Բ. Միտթեան Երուսաղէմի Մատենիչիւն նախաձեռնութեամբ, ՈՐԲԵՐՈՒ ԿԻՐԱԿԻՆԻ Ոսկիղև Կանոնք արգիւնաւորելու համար, Տիւրքական Յանձնաժողովին անձնուէր ջանքերով տարուեցաւ Հայկական Պազար մը, Դեկտ. 7. Գե. Կեսթին Խորը, Ժամը 3—7, բարձր հովանաւորութեամբ և Վ. Լէաի Բլումբրի, ժառանգաւորաց Վարժարանի արահին մէջ, զոր Տեղութիւնը սիրայօժար արամագրած էր այդ նպատակին:

Պազարի մէջ ի վաճառ հանուած զլխաւոր նիւթեր էին՝ հայկական ձեռագործներ կտաւի և մետաքսի վրայ, ինչպէս նաև Կուստինայի յարձանապակիներ, և այլն:

Սրոշեալ ժամուն և Վ. Լէաի Բլումբր, և Երուսաղէմի Կառավարիչ Վեմ. Քիթ-Բոյ ներկայ էին: Յանուէ Ամեն Ս. Պատրիարք Լոր, Բարզէն Սրբապետ ոչլուանց Բարձր հիւրերը և բաւաբացման առօրէր Յետոյ և Վ. Կառավարիչ Քիթ-Բոյ խօսեցաւ՝ բացատրելով Բարեկարծականի նշարատակն ու գործերը, որմէ յետոյ և Վ. Լէաի Բլումբր, իրր ծանօթ մը հայկական ձեռագործին, պանծացուց շայտիկանց հարտարութիւնը այդ հիւրին մէջ: Եւրոպայի այցելուներու ընտիր խումբ մը եկած էր: Երուսաղէմի Անդրիներն, արարերէն և երբայերէն թերթերը օրբով ծանուցած էին Հայոց Պազարը համակրական խօսերով: Յունաց Ս. Պատրիարքը իր փոխանորդը զրկած էր: Անկիւրան Եկեղեցւոյ ներկայացուցիչները հոն էին: Հապէշներու Տեսուչը անձամբ եկած էր երկու կղերներով:

Երուսաղէմի մէջ մեկ ուկի պազարներ կը տարբարին նշով. և Դեկտ. ամիսներու ընթացքին, Հայեր առաջին անգամ կը տարթէին պազար մը, և առաջնութեան զնահատանքն ու գոյատուանքը խնջ Հայոց Պազարը՝ իր հաշակաւորութեան, կանոնաւորութեան և ի վաճառ հանուած ապրանքներու նրբութեան, զեղեցիկութեան և զինքնու շարատարութեան կողմէն: Նիւթական հատոյթը եղաւ 170 սակի, բայց անհամեմատ բարձր եղաւ բարոյական նշանակութիւնը Հայոց Պազարին: